

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԻՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ



ԱԹԱԶԻՆ ՏԱՐԵ, ԹԻՒ 10

1 Սեպտեմբեր 1890



ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՈՒՆ

ՏՊԱՐԱՆ

ԳԱՐԵԳԻՆ ՊԱՇԱՏԱԼԵԱՆ

Փողոց Առաքան Համամ, թիւ 14

1890

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. ՄԱՏԵՆԱԳԱՐԱՆ ԱՆՏՈՆԵԱՆ ՄԻԱՅԱՆՈՒԹԵԱՆ . Գրչա-
գիր նամականի նախնեաց : — Հ. Բարսեղ Վ. Զոտոյեան :
2. ՑԻՍՈՒՄԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԶԱՐՉԱՐԱՆԱՅ ԽՈՐՃՈՒՐԴԻ Ըեր-
կայացուած յօպէր-Անմերկաւ : — Յավհաննես Վ.
Միսֆանեան :
3. ԴՊՐՈՑԱԿԱՆ ԽՆԴԻԲՆ ՅԱԼՍՏՐԻԱ : — Սևոն հգ . Թօփ-
ձեան :
4. ԱՊՈԹՔ ԵՐԵԿՈՐԻՆ : — Թ . հգ . Թէրզեան :
5. ՀԵԼԿՈԼԱՆՏ : — Մադիլեան :
6. ԳԻՏԱԿԱՆՔ : — Լեռնից խոնարհումը կամ կբումը . —
Անգայարար դեղերու զործածութիւն :

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

Առաջին Տարի

Թիւ 10

1 Սեպտեմբեր 1890

ՄԱՏԵՎՈՒԹՅՈՒՆ

ԱՆՏՈՆԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ

—*—

ԳՐՉԱԳԻՐ ՆԱՄԱԿԱՆԻ ՆԱԽՆԵԱՑ

Միաբանութեանս մատենադարանին մէջ գտնուած զրքչագիր նամականի մատեանն Թղթեայ է և բոլորզիր, և պարունակէ իննուուն և չորս նամակներ, բոլորն ալ վարդապետականք. հաւաքուած ի Թուվմայէ Հռոմեայեցւոյ ի 1213 ամին: Առաջին նամակը Պրոլի պատրիարքինն է, զրեալ առ Առւրբ Ասհակ և Մաժաոց, բնդդէմ զրոց Թէոդորոսի Մովսուեստացւոյ: Երկրորդ նամակը այդ զրոյն պատախանն է: Ծի նամակը Կոմիտաս Կաթողիկոսինն է զրեալ առ Եսիսկոպոսունս Միշագեստաց. որուն կցուած է հետեւեալ յիշատակարանը. «Աւրինակ զրոյս որ լեալ էր Տէր Գրիգորիսի վկայասիրին մինչեւ ցայս վայր էր, և նու այսպէս էր զրեալ: ԶՎահրամ որդի Գրիգորոյ Մագիստրոսի յիշեսչիք յաղաւթս ձեր նկ երջանիկ դասք ուղղափառաց խմբիցդ Ասքանազեան սեսի. Շի Թուական»: ԶԵ. նամակը Գրիգորի Նարեկացւոյ է, զրեալ առ Մուշեղ ուն ընդդէմ Թոնդրակեանց: ՂԻ. նամակը Կոտրանտեայ կաթո-

դիկոսի՝ զրեալ առ Հեթում ի պատասխանի Թղթոյն որ ի
Պապէն Հռովմայ, ի Թուին ԱՊԵ:

Գալով Պրոկրի նամակին և անոր պատասխանոյ, զորս
տապագրութեան կ'աւանդենք, պէտք է զիանալ թէ պատ-
մութեան մէջ կրկին նամակը կը յիշուին յանուն Սահակայ
և Մեսրոպայ զրեալ առ Պրոկր. ասոնց երկրորդն է մեր
Հաւաքածոյին մէջ զանուածը, որով և հինգերորդ տիեզե-
րական ժողովոյն մէջ կարգացուածը և յունական օրինաս-
կառ ծանօթ եղածը չէ. Պրոկրին թուղթն ալ երկու զիստոր
տարբերութիւններ ունի յունականնեւ: Յունական օրինակը
երկար հասուած մը ունի ի սկզբան, ուր Պրոկր Հայոց
Դաւիթ մէջ մուտ զտած Թէ՛ողորոսի ժողորութիւնը ակն-
արկելով՝ իւր հոգւոյն թախծութիւնը կը յայտնէ նախ, և
ապա բնական և գերբնական տարբինութեանց վրայ խօ-
սելով՝ կ'անցնի առաջարկեալ նիւթոյն վրայ ճառել: Հա-
յերէն օրինակին մէջ այս հասուածը փոխանակեալ է հա-
մառօտ և լաս խմիք անյարմար կանխարանութեան մը,
որ զուցէ Պրոկրի միւս զրոյն կանխարանութիւնն է զրեալ
ի Կիզիկոնէ՝ ուր յառաջն եպիսկոպոս էր, և Թղթոյն վեր-
նագիրն ալ հայերէնի մէջ Պրոկրիա եպիսկոպոսի, կըսէ:
Երկրորդ տարբերութիւնն ալ վերջաբանութեան մէջն է.
յունական օրինակը «զայտոսիկ կարգեցաք, կ'ըսէ, առ
Սէրդ Զեր շարժեալ ի զրութենէ ձերմէ յղելոյ առ մեզ,
թէ արք ունանք ժանտախօսոք աղճատաբանք զիսեալ են
յաշխարհ ձեր»: Խոկ հայերէնի մէջ կը կարդանք՝ « լու ե-
ղեւ մեզ, եթէ արք ունանք ժանտախօսոք ցնորախօսոք ան-
կան ի յաշխարհ այդր»: և ապա Թէ՛ողորոսի հանդերձ
ուրիշ ժողորեցուցաց անունները և ժողորութիւնները կը
յիշուին. ուստի կը կասկածինք թէ հայերէն օրինակը
Բարդի տարկաւազի ընդօրինակածն է, որուն համար կ'ը-
սուի թէ նպատակաւ մը ինչ ինչ յաւելուած ըրած է ընդ-
դէմ Թէ՛ողորոսի, ինչպէս և անուան յիշատակութիւնը:

Վերեւ նշանակուած տարբերութեանց մասերը չակերտիւ որորած ենք տպագրութեան մէջ :

Երկու խօսք ալ ընդ մէջ Սահակայ և Պրոկիի փոխանակեալ թղթոց վերնագիրներուն համար : Հայերէն օրինակին մէջ Սահակայ և Մաշտոցի թուղթերն ուղղեալ են առ Պրոկի, և Պրոկիէ խաւրուածներն ալ ուղղեալ են առ Սահակ և Մաշտոց : իսկ ընդհակառակն յունական օրինակին մէջ Պրոկիի խաւրած և ընդունած թուղթերուն վրայ Սահակայ և Մաշտոցի անուններն չեն յիշատակուած, այլ Հայոց բնութանուր եպիսկոպոսաց, երիցանց և վանահարց կ'ուղղուին և անոնցմէ կ'ընդունուին : Արդեօք Շմուելի ասգօրինուոր կամողիկոսութեան ժամանակը ըլլարնւն համար է այդ, կամ թէ որիշ պատճառաւ է, ասոր վրայ կարող չենք որոշ բան մ'ըսել :

Հ. ԲԱՐՄԵԼ ԶՈՏՈՅԵԱՆ

Թուղթ Պրոկիիա եպիսկոպոսի առ Սուրբն Սահակ հայրապէս Հայոց եւ առ Սուրբն Մաժդոց : Օգնեա՛ Հոգի սուրբ տկար նորոգողիս :

Երանի որ հանասպազորդ լինիցին ի քաղցրահայեաց տեսմիւ աստուածագեղ երեսացգք, եւ զի՞ ասեմ հանասպազ, այլ գոնեա յտուուրս, կամ յամիսս, կամ ի տարեկանս : Սատացէ եւ իսմ անձն ստունացեալ, ո՞ ասնէր զիս արժանի, հասանել անկանելյուս աւետարանիչս, եւ ասել՝ Մեղայ յերկինս եւ առաջի քո : Եւ չեմ արժանի եթէ անուանեցայց քո որդի : այլ համարեաց քոյով բազմագութ ողորմութեամբդ իբրեւ զմի ի վարձկանուցգք : Եւ ուստի՞ ինձ այդ լինիցի : բայց եթէ յազաւթից սրբայդ : զար մէծ պատերազմու միշտ ի վերա արժանաց եւ անարժանեաց, ամենասուրբն Սատուծոյ հատուցանես : Եւ վասն հաստատութեան եկեղեցեաց, զոր կարծեաց յանկարծ յալոյց հողմ մալրութեան, չարժել աղաւթից քոյ տեսոն սրբութեանդ դալքարեաց : (?) եւ ի միտրանութիւն եկին ամենայն եպիսկոպոսք Հոս ոմոց, ունել

Հաստատուն զտուաջին երեք հարիւրոցն հաւասառ . եւ նզովեցին զի որ ոք իշխեսցէ գնել նորածին ինչ եւ աւտարտոփ հաւասառ . այլ ի նորին վերայ լինել եւ զնոյն ուսուցանել : Խոստովանել զ՞րիստոս Աստուած ճշմարդու , որդի Աստուծոյ եւ միածին , ծնեալ ի Հուրէ յասաջ քան զամենայն որարածու . եւ տէր արարիչ ամենայնի . եւ զնոյն բանն Սստուած ի վախճան ժամանակաց զգեցեալ մարմին , եղեալ վասն մեր մարդ աւանց շրջելոյ եւ անկանելոյ եւ խախտելոյ յիւրոյ սաստուածային ինքնութենին . ծնեալ ի ոուրդ կուսէն Աստուած ըստ մարմեաւոր ծննդեանն մարդ կատարեալ . եւ կոչի եւ է Կոյսն Տիրածին եւ Աստուածածին . եւ կատարեալն Աստուած , ասի մարդ կատարեալ . վասնզի կատարեալ անդամովք , եւ չնչապատեաց զիւր սուրբ մարմինն , եւ ոչ իբրեւ մարդ : Եւ յայտ արասցեն հակառակողքն , եւ հանսապաղ իւրեանց բարբանջանացն զստայնս հանցեն . ապա թէ այս նայն է հասարակ բուսոյն ծննդեանն սկիզբն : Իսկ Սստուած Բանն ճշմարտիւ եղեւ մարդ . վասն էր է , զի խոստովանին զբնութիւնն , եւ բամբառեն զանցս անցից ծննդեանն : Սրդ . մի յերկուց անտի ընտրեսցեն . կա՛մ ամաչեսցեն յանցս անցից անտի ծննդեանն . ուրասցին ի բարուց լնութենէ անտի . եւ զախճն հիւտնդացեալ Մանիքեցւոցն ընդ ամբարիչտոսն համարեսցին . կա՛մ թէ յարեն յանձինս իւրեանց զտուգուտն մարդանալոյն . եւ խոստովանին զբնութենէ անտի՝ մի՛ ամաւթ համարեսցին զանցս անցից բուսոյ ծննդեան :

Սրդ . ես զարմասցե՛ալ եմ՝ ընդ պակասամութիւնն որ նո՛ր նո՛ր ձանապարհս խոստածեւեն . զի իմ զմինն գիտացեալ եւ ուսեալ բարեպաշտութեամբ Որդին , եւ մի խոստովանութիւն ունիմ զմարմնացելոյն Աստուծոյ Բանին զաւրութիւն : Իսկ արդ զիմէ՞ է որ անցից անցից համբերութեամբ յանձն առ . զմեծառքանչ զաւրութիւնն կատարեաց . արդ ընդէ՞ր զաստուածեղէնս լսեալ , զմատթարագոյնսն յերկարեալ բարբաջեն . զի նա ինքն իբրեւ կամեցաւ թէ հաւատարիմ ալար թէ Աստուած եմ եւ բան . հաստատեցա՛ւ կա՛ց որ էրն . իսկ եղեւ մարմին , ե՛ւ մանուկ , ե՛ւ մարդ , ոչ միովիւիք քա թեամբ (1) զիսորհուրդն թշնամանեաց . նոյն

(1) Այս բառիս քսնի մը զիրը աւրուած է ծեւազրին մէջ:

ինքն եւ զմեծասքանչ զաւրութիւնսն առնէր , եւ նայն ինքն ընդ չարչարանաւքն մոտանէր . նշանաւքն եւ արուեստիւքն կալ եւ մնալ յայնմ որ էրն իսկ երեւեցուցանէ :

Իսկ չարչարանաւքն որ եղեւն , զի՞նչ ստեղծն՝ հաստատէ . արդ մի եւ զնոյն մշանջենաւոր ի սկզբանէ եւ ի կատարածի մարմնացեալ խոստովանեսցուք սրդի . եւ մի ինչ ա՛յլ ամենայն յաստատուածութեանն ընութիւնդ աւտարուի եւ խոտան խառնեսցուք , զի ոչինչ այլ աւելորդ գոյ յայն աթոռ : Իսկ արդ ապաքէն ի միւս եւս այլ ի բազում հոչակաւոր խորհուրդս նիւթեալ առողեն . ակարագոյն քան զսարդի ստայնս , եթէ Երրորդութիւնն , առէ , միազաւր է : Երրորդութիւնն առանց անցից անցից չարչարանաց է . ապա թէ Երրորդութիւնն առանց անցից չարչարանաց է . ապա թէ Աստուած Բանն առանց չարչարանաց է , գտանի որ ի խաչն ել ա՛յլ ոմն քան զԱստուած Բանն , որ առանց չարչարանացն է : Սրդորեւ ճշմարտիւ սրդի ստայն հենուն որ զայդպիսիս խաւոփն . եւ ի վերայ ջուրց գիր հանեն , որ զբնդունայն խորհուրդս զոյս վարեն . ասեն բայ խմոսունք են . եւ մորտական եւ խաւորեցան անմատութեամբ սիրտք խրեանց . զի աչք բժարերք զարեգական ճառագայթու սուրբս ընդունել չկարեն . եւ միտք հիւանդացեալք ի հաւատոց բարձրութիւն անդր հայել չկարեն :

Արդ զի՞նչ ստեմք մեք . եթէ լուր բանին աստուածութեանն Երրորդութիւնն միազաւր է , եւ առանց չարչարանաց . արդ ոչ եթէ զի տաեմք զՄրդին մտեալ ընդ չարչարանաւք ըստ բանի աստուածութեանն ատեմք եթէ չարչարանք հասին նմա . զի առանց զամենայն չարչարան ընդունելոց է ընութիւն աստուածութեանն . այլ խոստովանիմք զԱստուած Բանն որ մի յԵրրորդութիւնէ անտի է մարմնացեալ . եւ տամք մեք պատճառս իմաստութեան գտանել այնոցիկ որք հաւատովքն հարցանեն վասն որտ' մարմնացաւ . քանզի կամեցաւ Աստուած բանն խափանել զչարչարանս ամենայն ցանկութեանց , որոյ վախճան էր մահ . եւ թողուլդարձեալ զչարչարանսն ի տեղոջ անմահ բնութիւնն՝ ո՛չ առնոյր յանձն . զի եթէ ամենայն չարչարանք հակուակութիւն է , եւ կոխ է կցկցեալ արարածոց , իսկ որ անհիւթանիւթն է ո՛չ մի կցկցութիւն ի նա ժամանելոց է չարչա-

բանաց . քանդի ոչինչ կցկցութիւն ի նմա չփոյր . արդ կամեցաւ նա որ բոնադատէին զրանաւոր մարմինն չարչարանքն խափանել՝ որպէս եւ յառաջն ասացաք , որոց գլուխն ինքնին է մահ , մարմնացաւ նա ի կուսէ անտի որպէս գիտէ Աստուած Բանն . եւ կերպարանեցաւ իր զմարդ . զի այսինքն կամք էին նորս . եւ ինքն զինքն յինքն ամփոփեաց . ի կերպարանն ծառայութեան եղեւ , ոչ մի ինչ պակասութիւնն աստուածութեանն արար , եւ այնովէս փրկեաց զամենայն ազգս մարդկան , եւ մարմնով իւրով խափանեց զամենայն չարչարանս , ողջ եւ անարատ զաստուածութիւնն պահեաց . վասն այսորիկ եւ Գաբրիէլ՝ ի տալ զաւետիս ծննդեանն զինքնիշխան զաւրութիւնն գոչէ առ Մարիսմ . Նա ինքն , ասէ , փրկեսցէ զժուլուրդ իւր յամենայն անաւրինութեանց նորա : Իսկ արդ ժուլուրդ ոչ լինի մարդոյ՝ այլ Աստուածոյ , եւ ոչ զաշխարհ ոք կարէ փրկել ի մեզաց , որ ինքն ապականութեամբ յերկիր անկեալ եւ ոչ իցէ սկիզբն ծննդեան իւրայ տուանց արատոյ . տպա յայտ է եթէ նոյն Աստուած է եւ մարդ . ոչ եթէ բաժանեալ ինչ յերկուս , այլ կայ մնայ մի եւ նոյն . ծնանելն ի կողմէ յայտ առներ եթէ մարդ էր , իսկ առանց առնեանութեան կոյս ալահել զմայր , յայտնի վիայեալ թէ Աստուած . զի տալիեցոց զաշխարհ Յիսուս , որ Քրիստոսն է . որ եկն յերկիր եւ ընդ մարդկան շրջեցաւ . ապա թէ Քրիստոս դոյզն մարդ ոք է , եւ ոչ ինքն Աստուած Բանն , զիա՛րդ ստեղծ նա իսկզբանէ զամենայն , մինչդեռ չըրն . զի եթէ կրտսեր ամենայն արարածոց է մարդն . յայտ է եթէ որ յառաջն էին քան զնա , նոցա զկենդանութիւն չէ՛ չնորհեալ Քրիստոսի , իրեւ կրտսերոյ արարածոց , իրեւ դոյզնաքեա ինչ մարդոյ : Իսկ զիա՛րդ Պաւլոս գոչէ . Մի է աէլ Յիսուս Քրիստոս որով ամենայն ինչ եղեւ . զի եթէ ի Քրիստոս է ամենայն ինչ , յայտ է եթէ Քրիստոս Աստուած է Բանն , որպէս գոչէ Աւելուանիչն . ի սկզբանէ է՛ր Բանն , եւ Բանն էր Պառ Աստուած , եւ Աստուած էր Բանն . նա էր ի սկզբանէ առ Աստուած . ամենայն ինչ նովաւ եղեւ . եւ Պաւլոս զնոյն քարոզէ եւ ասէ . Մի է աէլ Յիսուս Քրիստոս , որով ամենայն . յայտ է եթէ Քրիստոս Աստուած է Բանն :

Նարայարելի

ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԶԱՐՉԱՐԱՆԱՑ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒԱԾ ՅՈԳԵՐ-ԱՄՄԵՐԿԱՒ



Պատիերայի լերանց մէջ՝ Միւնիխի հարաւային-արեւ-
մոեան կողմի՛ 1,200ի չափ բնակչօք գիւղաքաղաք մը կոյ
Օպէր-Ամմերկաւ կոչուած գերմաներէն, որ կը նշանակէ վե-
րին Ամմերկաւ։ Հոն ամեն առար տարի անդամ՝ մը Զարչարա-
նաց խորհրդեան թատերական հանդէսը կը կատարուի։ Եւ
այս առղերս գրած միջոցիս՝ արդէն խոկ սկսած է տեսարա-
նի վրայ ներկայացումը Մայիսի սկիզբէն ի վեր, եւ պիտի
տեւէ մինչեւ ցվերջ Սեպտեմբերի ներկայ տարւոյս։

Համաստիւ պատմեմք թէ ի՞նչ առթիւ սկսած է այս
հոգեզուարձ տեսարանը։ «Յամին 1632, կ'ըսէ աեզական
«յիշատակագիր մը, ժանտախտը մեծապէս կոտորածներ
«կ'ընէր այս կողմերը, եւ այնպէս կը թուէր թէ ոչ ոք պի-
«տի կարենար զերծ մնալ այս զարհուրելի հարուածին զոհ
«երթալէն։ Ամմերկաւի քաղաքային իշխանութիւնը ամե-
«նախիստ զգուշութեանց ձեռք զարկած էր՝ զայն արգի-
«լելու համար իրենց մէջը չսպառէլու։ Թէ պիտ ոչ ոք ժան-
«տամահէն զարնուած էր մինչեւ տեղւոյս տօնավաճառին
«օրը, սակայն յիշեալ տօնին նախընթաց իրիկունը՝ մեր
«գիւղացիներէն մին, Գալապար Շիլլէր անուսմի, որ նոյն
«միջոցին իւր գործոցն համար է Շէնլօնէ կը գտնուէր,
«միտքը կը դնէ գիշերուան մութին ատենը երթալ տես-
«նել իւր տունը տեղը, եւ ստուգել թէ ի՞նչ զիմակի մէջ
«կը գտնուէին իւր կինն ու որդիքը։

«Երկրորդ առաւօտը Շիլլէր անկենդան գի գարձած
«էր իւր բնակարանին մէջ յօպէր-Ամմերկաւ։ ասոր վրայ
«շաբաթ՝ մը չանցած՝ 84 անձինք զոհ գնացին այս սարսա-
«վելի երկնից պատուհասին։ Այսափակ դասն աղխախց մէջ՝
«գիւղաքաղաքիս գլխաւորք ի խորհրդուրդ կը գումարուին
«եւ զԱստուած հաշտեցրնելու համար միաբան ուխտ կը
«գնեն ամեն առար տարի թատերական հանդիսով ներկա-
«յացընելու Յիսուսի Քրիստոսի Զարչարանաց խորհուրդը

« նոյն իսկ իրենց գիւղին բնակչաց միջոցաւ : Նոյն վայր-
« կենէն ի վեր է ժանոտախտար բոլորին անհետացաւ հոս-
« կից , եւ մեզմէ ոչ ոք զո՞ն չգնաց : » Այսպէս կ'ըսէ տե-
ղական ճշգրիտ պատմութիւնը : — Հետեւարար այս որպա-
զան ներկայացումը տռաջին անգամ տեղի ունեցաւ 1634ին ,
եւ շարունակուեցաւ այսպէս մինչեւ ցանք 1674 . այն մի-
ջոցին համտայնութեամբ որոշուեցաւ յետոձգելու տեսա-
րանը մինչեւ 1680 տարին , եւ այս թուականէս ի վեր՝ ա-
մեն տառը տարի կանոնաւորապէս կը կատարուի . հարկ
չկայ աւելցընել՝ որ հազարաւոր հանդիսատեսք թէ՛ հին եւ
թէ՛ նոր աշխարհէն խուռան կը դիմէն ի վերին Ամերիկաւ
ներկայ գտնուելու համար այն նուիրական հանդիսին , ո-
րուն իւրաքանչիւր ներկայացումը 8 ժամ կը տեսէ :

Գանք հիմայ նոյն իսկ թատերախաղին բնագրին վրայ
քանի մը խօսք բաւելու . տեսարանին բանագործութիւնը
շատ գիտնական եւ հանճարեղ եղանակու յօրինուած է ,
ըստ ամենայնի համտայն Ս . Գրոց եւ ամենաճիշդ հաւա-
տարմութեամբ Աւետարանին պատմութեանն հետ : Իր հիմն
առնուած է եկեղեցւոյ Ս . Հարց այն խորունկ եւ վեճ
մտածութիւնը , թէ ամեն բան ի Քրիստոսէ կու գոյ եւ նո-
րէն իրեն կը վերադառնայ . թէ ամբողջ Հին Կտակարանին
մէջ գրուածները նոր Կտակարանին օրինակներն են . դար-
ձեալ՝ թէ Որդւոյն Աստուծոյ Զարչարանքը պէտք չէ նկա-
տել իւր լոկ առանձին դէպք մը . վասնզի այն աստուածային
զենումը կատարուած ըլլալով ի միջի ժամանակաց՝ արդէն
իսկ նախադուշակուած էր Հին Օրինաց մարդարէութեանց
մէջ եւ միանգամայն ալ ապագայ գարուց մէջ յաւերժա-
կան արձագանգ մը պիտի ունենար : Յիսուս Քրիստոս՝ ա-
րեգակն հոգւոց՝ իւր պայծառ ճառագայթներովը կը լու-
սաւորէ թէ՛ անցեալը եւ թէ՛ ապագայն . եւ ինչ որ իրմէ
յուած պատահած է՝ պատրաստութիւն մ'է իւր հրաշա-
փառ գտնուեանը : Այս խորին ծանօթութիւնը իրը հաղոր-
դիչ թէլ մը պէտք է առաջնորդէ Ամերիկաւի հանդիսա-
տեսին , որպէս զի միշտ իւր աչաց առջեւն ունենալով զայն՝
կարող ըլլայ այս նուիրական տեսարանին այլ եւ այլ մա-
սանց իւրարու հետ ունեցած կապակցութիւնը լաւ ըմբռնել
եւ հասկընալ :

Ամբողջ պատմութիւնը երեք մասի բաժնուած է , որուն

իւրաքանչիւրը կրնայ տռանձին տեսարան մը յօրինել։ Առաջին մասը մեր աչաց առջեւը կը դնէ Յիսուսի Երուսալիմ մտնելը եւ կը հասնի մինչեւ այն կէտը երբ Յուղայի ձեռօք իւր թշնամեաց ձեռքը կը մատնուի։ Երկրորդը կը ներկայացրնէ Կայխափայի հարցափորձն եւ Պիղատոսի առած վճիռը։ Իսկ երրորդը կը սկսի Յիսուսի ի մահ դատապարտուելէն եւ կը վերջանայ իւր յաղթական յարութեամբը։

Այս համաստ ծանօթութիւնները բաւական սեսլելով՝ գանք հիմայ նոյն իսկ թատերական հանդիսին բնագրին, որուն պաշտօնական տիտղոսն է հետագայս։

Ի Գորդոթո կատարուած մարդկային ազգին փրկութեան հանդիսաւոր Տօնը։ Կոմ,

Պատմութիւն Զարչարանաց եւ մահուան Յիսուսի Քըրիստոսի ըստ չորից Աւետարանչաց, հանդերձ խորհրդական օրինակօք Հին Կտակարանէն քաղցուած, եւ ներկայացուած ի վերին Ամմերկու՛ քրիստոնեայ հաւատացելոց հրահանգութեան եւ շինութեանն համար։

Ահաւասիկ իրբ ի պատկերի ամբողջ տեսարանին նիւթոց ցանկը։

Ն Ա Խ Ա Բ Ա Ն Ո Ւ Թ Ի Խ Ե

ՄԱՍՆ Ա.

Յիսուսի Յուլապիմ մտնելին մինչեւ Յուղայի համբոցը

Հանդէս Ա. — Յիսուս Երուսալիմ կը մտնէ։

» Բ. — Հրէից ատենին որոշողութիւն։

» Գ. — Ոլզոյն հրամեածի ի Բերանիա։

» Դ. — Յիսուսի վերջին ուղեւորութիւնն յԵրուսալիմ։

» Ե. — Ընթրիք Յիսուսի։

» Զ. — Մատնութիւն։

» Է. — Յիսուս ի պարտէզն Զիրենեաց։

ՄԱՍՆ Բ.

Յուղայի մատնութեան մինչեւ Յիսուսի դատապարտութիւնը

Հանդէս Բ. — Յիսուս Աննայի առջեւը։

» Բ. — Յիսուս Կայխափայի ատեանը։

» Ժ. — Յուդայի յուսահատութիւնը։

Հանդէս ԺԱ. — Յիսուս Պիլատոսի ատեանը .

» ԺԲ. — Յիսուս Հերովիդի առջեւը .

» ԺԴ. — Զաղկանք եւ փոււզակ Յիսուսի .

» ԺԴ. — Յիսուս ի մաս կը դատապարտուի .

ՄԱՍՆ Գ.

Յիսուսի դատապարտումնենք մինչեւ իւր յարութիւնը

Հանդէս ԺԵ. — Գողգորայի ճանապարհը .

» ԺԶ. — Խաչելութիւն .

» ԺԷ. — Յարութիւն .

» ԺԸ. — Յիսուսի փառօք բագաւորելը .

Բնթերցաղաց ճաշակ մը տալու համար այս թատերական սքանչելի աեսարաննէն՝ հոս թարգմանելով՝ կը դնենք ամբողջ նախարանութիւնը :

Հազիւ թէ երաժշտաց նուագերգութիւնը կը լսէ, ահա 14 պահապահ Հրեշտակ իրենց Պարտգլխոյն տուաջնորդութեամբը ներս կը մտնեն, եւ յարգանօք կ'ողջունեն հանդիսատեսները. յետոյ այսպէս կը խօսի Պարտգլուխը :

« Վատարա՛խառ ապդ՝ Աստուծոյ անիծից ներքեւ ընկեալ՝ խոնարհէ՛ ոռուրբ զարմացմամբ մը. վերասին խազակութիւնը արուեցաւ քեզի. շնորհաց արեգակը տակաւին Սիովիսի վրայ կը փայլի. յաւիտենից թագաւորը միշտ բարկացած չպիսի ըլլայ քեզի դէմ, թէպէտ եւ իւր սրբութիւնն արգարացի ըլլայ. « Զեմ ուզեր մեղաւորին մահը, կ'ըսէ Տէրո. պիտի ներեմ իրեն, եւ պիտի ապրի. « իմ Որդւոյս արիւնոր պիտի վրկէ զինքը » :

« Բնդունէ՛, ո՛վ Արքոյդ երկնից, մեր փառարանութիւնքը՝ երկրագութիւնը եւ ուրախաւէտ արտասուքը: « Սակայն ի՞նչպէս պիտի համարձակի մարդո՞ որ հող եւ փոշի է՝ իւր հայեցուածովը թափանցելով նկատել աստուծային խորհուրդը. հոն Մորեայ լերան վրայ զոհուել վեք պատարագը Գոզգոմայի զոհին օրինակն է. տե՛ս թէ ի՞նչպէս Տէրն ինքնին իւր սիրելի Որդին՝ սրպէս երբեմն իսահակը՝ լերտն վրայ պիտի զենու քաւութեան մեծ զսի հին օրը: Ո՛վ բարեգութդ Աստուծած՝ գու ներումն կը շնորհես մեղաւորաց, որոնք քու օրէնքդ ստքի տակ կ'առնուն, եւ ի մահ կը մատնես քու Միածին Որդիկդ՝ անոնց վրային քու բարկութիւնդ հեռացընելու համար » :

Սոյն միջոցին երկրորդ վարագոյր մը բայցուելով՝ տեսարանին ներսի կողմը մեծ խաչ մը կը տեսնուի, որուն առջեւ քանի մը անձինք ծունը կրկնած խորունկ մտածութեան մէջ ընկղմած են: Քանի մը վայրկեան լուսթենէ ետքը՝ երգեցիկ մանկանց խումբ մը հետեւեալ երգը կ'երգէ:

« Կոտուած յաւիտենական՝ լսէ՛ մարդասիրաբար քու « մանկանց թոթովախօս բերնով երգած երգը. եւ յիրաւի « ի՞նչ կրնանք ընել մենք տղաքս, բայց եթէ կակազելով « կմիլլմուլ քու օրհնաբանութիւններդ: Կ'երկրպագենք քե- « զի, ո՛վ Տէր, երկիւղալից եւ սուրբ յարդանօք ի ներկա- « յութեան այս աստուածային գենման: Եկէ՛ք ուրեմն, եղ- « րա՛րք, հաւատաբամպէս ընկերակցինք մեր Փրկչին Յի- « սուսի՝ մինչդեռ իւր փշալից եւ դառն ճանապարհը կը « կոխէ կ'անցնի: Իրեն մօոր կենանք՝ մինչեւ որ տւարտի « իւր այս սիրաբորբոք պատերազմը եւ իրեն անդին արեան « վերջին կաթիլը թափէ մեզի համար»:

Սնկարելի է նկարագրել այս վոեմ նախաբանութեան հանդիսատեսներուն վրայ ըրած խորին տպան որութիւնը. հետզհետէ նախալաշաբամունք կը փարատին եւ իւրաքանչիւր ոք կը համոզուի սուսուգիւթէ հասարակ եւ սովորական տեսաբանի մը ներկայ չպիտի գտնուի, հապա տեսակ մը նուիրական պաշտաման: Մէկ խօսքով այս տեսաբանը ընդհանուր սքանչացումն ազգելով ամենուն վրայ՝ կարծես ուրիշ աշխարհք մը կը փոխողդրէ ներկայ եղողները, եւ իրենց մոռցընել կու տայ բոլոր երկրաւոր մտածմունք եւ զբաղմունք:

Ի հաստատութիւն մինչեւ հոս բասածներուս, թոյլ աըրուի մեզ ի մէջ ըերել անկրօն լրագրի մը թղթակցին հետեւեալ խօսքերը, որ անձամբ վերջերս Օպէր-Ամմերկատի նուիրական տեսաբանին ներկայ էր. « Հստ ամենայնի զար- « մանահրաշ են կենդանի նկարներն, կը գրէ. անոնք մա- « նաւանդ որ կը ներկայացընեն բազմութեան մը գործո- « զութիւնը. հանդիսավայրին չքեզութիւնը, գոյներուն « սքանչելի համեմտառութիւնը, կեցուածքի ճշգրիտ պատ- « շաճութիւնը, ի մի բան՝ ոչ ինչ կը պակսի: Դերասանք « պարզամիտ հաւատքով կը ներկայացընեն իրենց մտար, « զՔրիստոս ներկայացընողը՝ արժանավայել ծանրութեամբ « եւ օծմամբ, իւր ճակտին վրայ աստուածային կնիք կրող

« անձն մ'է . կ'ըսեն թէ իւրաքանչիւր հանդիսին առաւոտը
« Ս . Հաղորդութեան կը մօտենայ» : Կ'աւելցընէ ի վերջոյ
յիշեալ թղթակիցն . « իմ շուրջս եղող կանոյք եւ քահա-
« նայք կու լային . երբոր հստվայեցի զինուորը գեղար-
« դեամբ կենարարին կողը կը բանայ , արիւնը դուրս կը
« րղխէ՝ մեծահառաչ հեծութեամբ աղաղակներ կը լուսին
« ամեն կողմէն : Այս ամենը անհման գեղեցիկութիւն մ'ու-
« նի եւ անջնջելի տպաւորութիւն մը կ'ազդէ բոլոր ներ-
« կայից վրայ» :

ՅՈՎՀԱՆՆԵՍ Վ. ՄԻՍՔՃԵԱՆ

ԴՐՈՅԱԿԱՆ ԽՆԴԻՐՆ ՅԱՒՍՏՐԻԱ

Աւտորիոյ մէջ դպրոցական խնդիրը կաթողիկեայ հի-
մնագրին վերջին կէտն է : Այս խնդիրը մեծ քայլ մ'առաւ
դէպ յառաջ . այս առթիւ անոր մինչեւ հիմա առած այլ
եւ այլ կերպարանքը հոս տեղս յիշատակելը անօդուտ չպի-
տի ըլլայ անշուշտ :

1888 Յունուարի 30ին , Լիլիթէնչթայնի իշխանը կը ներ-
կայէր երեսփոխանաց ժողովոյն , դաւանական (confession-
neլ) դպրոցի վերահաստատութիւնը կարգող օրինաց ծրա-
գիր մը : Սակայն Աւտորիական կառավարութիւնը առանց
այս նախաձեռնութիւնը (initiative) բացարձակապէս մեր-
ժելու՝ արգելքներ յարոյց նմա եւ ջանաց գործքը երկարա-
ձգելու . եւ Լիլիթէնչթայնի իշխանին օրինաց ծրագիրը առ-
աջին վիճաբանութեան մը պատիւն իսկ չունեցաւ : Յա-
ջորդ տարւոյն Մայիսին ներկայեց իւր կողմէն իշխանաց
ժողովոյն ուրիշ ծրագիր մը այս խնդրոյս վրայ , որ կաթո-
ղիկեայց գոհունտակութիւն կու տար քանի մը երկրորդա-
կան կէտերու վրայ միայն : Այսօր Աւտորիական եպիսկոպո-
սունք են որ իրենց անդամոց ամենէն երեւելիներէն մէ-
կուն , Ն . Վ . Բրակայի Արքեպիսկոպոսին , Շէօնալուն ծիրա-
նաւորին միջոցաւ այս շարժման ուղղութիւնը ձեռք կ'առ-
նուն եւ քաջութեամբ այս խնդիրը իշխանաց ժողովոյն կը
ներկայեն :

Շէօնպօռն ծիրանաւորը Մարտի 13ին յայտարարութիւն մը կարդաց Բարձր ժողովոյն, որուն մէջ նա կը յայտնէ: Աւստրիոյ Կաթողիկեայց գպրոցի մասին ունեցած բաղձանքները: Աւելորդ չէ այն յայտարարութիւնը ամբողջ հոս դնելը:

« Սարագրեալք՝ ի բաց թողլով այն խնդիրը թէ արդեօք դպրոցի պարտաւորիչ յաճախումը արդարացի⁰ է թէ չէ, այս ստիպումը՝ ինչպէս որ կայ կայսերութեան մէջ, իրենց համար հանդուրժելի չէ, այլ միայն այն առեն երբ նա Կաթողիկեայց սրբազն իրաւոնց չվասակը. իրաւոնք մը որ արդէն երաշխաւորեալ է կայսերութեան հիմնական օրինով, որ է կրօնի եւ խոզի ազատութիւն:

« Սակայն այս իրաւոնց բոնարարումը անխուսափելի կը լայ, եթէ կարելի չըլլար դպրոց երթալու ստիպեալ Կաթողիկեայ աղաց ներկայացուցիչներուն՝ հասարակաց գպրոցաց մէջ անոնց տալու իրենց հաւատոյն եւ իրենց խզմոտանոց կատարելապէս համապատասխանող գաստիարակութիւն մը, եթէ անոնց անկարելի ըլլայ հասարակաց դպրոցաց մէջ Կաթողիկեայ կազմակերպութեան մը ի նախառ ձայններնին բարձրացնելու: Անոնք խոզի մոօք դպրոցական եւ հասարակաց ամեն տուրքերը կը վճարեն եւ կը կատարեն անկեղծօրէն իրենց քաղաքացւոյ պարտականութիւնները: Այս ամենը պարտի հետեւսբար տեելի կը իւ տալ իրենց խօսքերուն: Բայց խնդիրը աւելի բարձր տեսակէտէ մը նկատելով, եպիսկոպոսաց պարտքն է, որոնց յանձնուած է Յիսուսի Քրիստոսի հօտին վրայ հսկել, որ պարտաւորիչ գպրոցի գրոշմը ունեցող հասարակաց գպրոցներուն մէջ այսպիսի կազմակերպութիւնը ի նկատ առնուն. անոնք այնպէս պարտական են ընել որ աղայք չէ թէ փոփոխութեան ենթարկեալ սկզբանց համեմատ կը թուին, այլ իրենց ուուրբ հաւատքին անշարժ սկզբանց համեմատ. որ անոնք զարդարուին ոչ միայն աշխարհային կենաց ապագայ զարգացման հարկաւոր յատկաւթիւններով եւ գիտութիւններով, այլ նաև յաւիտենական կենաց հասնելու միջոցներն ալ արուին անոնց, եւ այսպէս իրաւոնէ կարող մարդիկ եւ Եկեղեցւոյ եւ Տէրութեան հաստատուն նեցուկներ կազմելու հիմք ձբդուի: — Հետեւաբար, ստորագրեալք՝ հնազանդելով ի-

րենց պարտականութեան , սովհաբեալ են ինդրելու Կաթողիկեայ տղոց համար՝ Կաթողիկեայ Հասարակաց գպրոցներ . եւ մասնաւորելու իրենց խնդրանաց մի քանի մասերը :

10. Հասարակաց գպրոցները պարտին այնպիսի կերպավ մը կազմակերպիլ որ Կաթողիկեայ տղայք կարենան անոնց ընթացից հետեւիլ , ազատ յերկիւղի ուրիշ գաւանութեանց վերաբերեալ տղոց հետ խառնուելու :

20. Կաթողիկեայ Հասարակաց գպրոցաց ուսուցչութիւնը պարտի Կաթողիկեայ գաստիարակներէ կատարուիլ , որոնք պէտք է կազմուին Կաթողիկեայ վարդապետանոցներու մէջ , եւ ստանալ այսպէս կրօնական նիւթոց ուսուցչութեանը հարկաւոր ընդունակութիւնը :

30. Կաթողիկեայ Հասարակաց գաստիարակներուն ի պաշտօն անուանմանը մասին , պէտք է Կաթողիկէ Եկեղեցւոյ ներկայացուցիչներուն բաւական մեծ իշխանութիւնն մը տալ , թիկնածուաց իրական ընդունակութեան աւելի խելամուտ ըլլալու համար :

40. Այս գպրոցաց մէջ կրօնական ուսումը պարտի մեկնուիլ վարժապետէն , եւ ուսմանց միւս մասերը , ուսմանց ծրագրերն եւ ուսուցչութեան վերաբերեալ ուրիշ նիւթեր այնպէս կազմակերպեալ պէտք է լինին՝ որ անոնց մէջ չըլլայ բան մը որ կարենայ վիրաւորել Կաթողիկեայ մանկունքը . եւ միուլ բանիւ ամենայն ինչ գպրոցին Կաթողիկէ դրոշմին համաձայն ըլլայ :

50. Կաթողիկէ Հասարակաց գպրոցաց հսկողութեան վերաբերեալ ամեն բանի մէջ պէտք է որ Եկեղեցին իշխանութիւն ունենայ անվթար պահելու անոնց գաւանական դրոշմը , եւ զայն անոնց հրամայելու ազդու կերպով մը իր կողմէ առ այս օրինաւորապէս կարգուած ներկայացուցիչներու միջոցաւ : »

Այս յայտարարութիւնս կարգացուեցաւ Աւաղանեաց ժողովյն մէջ ճշգրիտ ու խորին ուշադրութեան մը մէջ , եւ ստարագրուեցաւ Ն . Վ . Բրակայ Արքեպիսկոպոս , Շէօնագուն ծիրանաւորէն , Սեքաւի Արքեպիսկոպոս Գեր . Զվերկէրէն եւ Լայպալսի Արքեպիսկոպոսէն :

Պր . ուր կաւէ , (Gautsch) Հասարակաց կրթութեան պաշտօնեայն ոտք ելաւ անմիջապէս պատասխանելու հա-

մար, եւ ըստւ թէ Բրակայ Արքեպիսկոպոսէն կարդացուած յայտարարութեան կարեւորութեան առջեւ հարկ էր իրեն խորհրդակցիլ պաշտօնէից խորհրդոյն հետ, եւ իր պաշտօնակցացը կողմանէ հաւաքական որոշում մը առնել տալ, եւ հետեւաբար խնդրեց յանձնաժողովն իւր նիստերը դադրեցնել: Զարդորվածի իշխանը յայտարարեց թէ պաշտօնէին պատասխանը նկատողութեան կ'առնուր, եւ հրամայեց որ աեղեկագրութիւնը անմիջապէս հրատարակուի:

Այս կերպով դպրոցական խնդիրը նոր երեւոյթ մը կ'առնուր, որ կը յուսանք թէ վերջնական ելից պիտի առաջնորդէ:

Կրօնական դպրոցաց վերահաստատութիւնը, — եւ Աւստրիոյ մէջ կրօնական եւ գտանական մի եւ նոյն բանը կը նշանակէ —, ամեն երկիրներու համար անհրաժեշտ է: Բացարձակ կամ կեզծ աշխարհականացումը ամեն կողմ՝ դառն պառուղներ յառաջ բերու: Բնկերական հարկաւորութիւնն մ'է այդ ազիտաբեր սխալնունքէ հրաժարիլ: Բնականապէս վիէննայի ազտատական մամուլը կրակ ու բոց կ'արձակէ Աւստրիոյ եպիսկոպոսաց այս նախաձեռնութեան դէմ, բայց այդ մամուլն՝ որ բոլորափին Հրէից ձեռքն է, չի ներկայացներ բնաւ Աւստրիական ժողովրդեան բաղձանքն եւ միտումնելը:

ԱՆՏՈՆ ԹՕՓՃԵԱՆ

ԱՆԹՕՓՃԵԱՆ ԵՐԵԿԱՌԻՒՄ

— * —

Լոյն՝ ջըրահեղձ չուշանի նման
Վաս վաս առէջքն հեղած չորս դին՝
Գունտն արեւու կ'ընկլուզանի
Ի հրաճաճանչ ալիս ծովին.
Դառնայ թուչնիկն ի բոյն. — ճերմակ
Ծագի աստղիկն յանդորր երկին...
Աղօթեցէք... ահա խաւար.
Սիրս ի բարձունս, ծունը ի խոնարհ:

Ժամն է անոյշ եւ մելամաղձ
Որ ցրուածներն ի մի խմբէ .
Կէս քուն ժալոսող իւր երախան
Կ'որորէ մայրն եւ կ'երաղէ .
Եւ անդրանիկն ի ծունկս անդ հօր
Ահաւոր վէպ մը կը խնդրէ .
Եւ ընկղմէ զբլնաւս խաւար .
Մի՛րտ ի բարձունս , ծունր ի խոնարհ :

Ժամն է յոր հեշտ եւս լեզակէն
Հոտք՝ հոգիէն իզձք կը թռչին .
Թոյլ մըշուշին մէջ՝ մըտածմունք
Երազանան եւ ճապաղին .
Եւ ինչու վերն է ամսկ՝ այլ շուք
Ի ստոր յածի՝ յուշք տիսրագին
Մեր սիրելեաց շուրջ կու գտն պար .
Միրտ ի բարձունս՝ ծունր ի խոնարհ :

Կէս լրյս կէս մութ՝ կէս կեանք կէս մահ
Յայս տիրերանդ տարտամ պահուն
Ծագող աստեղց մէջէն նըւալ
Հային աչք քոյր հոգիներուն :
Բոլոր ցերեկն երկրիս տըւինք .
Նոքա հայցեն յուշիկ մի խուն .
Գուցէ ծաղի՛կ մի յիւրեանց քար . . .
Միրտ ի բարձունս՝ ծունր ի խոնարհ . . .

Ազօթ եցէք որ սուրբ անուրջք
Զեղ հանգրիմեն ըզքօղն երկնից
Եւ ջնջըւի յատելութեանց
Զեր ճակտուն վրայ դրոշմըւած րիծ :
Նոյն թողութեանց ու արցունքներուն՝
Կը կարօտինք նոյն ազօթից
Եղբարք ամէնք՝ ամէնք թշուառ .
Միրտ ի բարձունս՝ ծունր ի խոնարհ :

Դուք վաստակեալքդ եւ բեռնաւորք ,
Յոգնած ճակատք՝ յոդնած սրտեր ,
Դուք որ ի զուր վազեցիք ցարուք
Յուայ ետին՝ պատի՛ր ըստուեր .

Եւ գուշք կենացս այս ի պայքար
թէ՛ յազմականք՝ թէ՛ յազմեալներ,
Կորիսուեցէք հաշտ ձեռն յիրար.
Սիրտ ի բարձունո՞ ծունր ի խոնարհ։

Դուք եւս հազիք այրիացեալք,
Որ զգիշերոյ խնդրէք լուսվիւն։
Դուք ոյց աչքէն արաօսր աղի
Բաղեն զզմունք կոմ թազծոթիւն,
Ահա գիշեր՝ պատկեր վըհեն
Որ կը սպասէ մեզ տմենուն.
Ազօթեցէք ահա խաւար.
Սիրտ ի բարձունո՞ ծունր ի խոնարհ։

Ո՞վ գիտէ յայդ հեռաւոր ծովս
Ի՞նչ ալեւանջ նուաստիներ.
Ո՞վ գիտէ յայդ ծովս տպարանս
Ի՞նչ թումելու մօտ հիւծեալներ,
Որ զվարագոյն յետին անդամ
Կէս բանալով մասամբէք յերեր,
Նային յասողիկն այն լուսավաս . . .
Սիրտ ի բարձունո՞ ծունր ի խոնարհ։

Քանի՛ նըման դիշերծ աղկանց
Սիրտք այդ մըմիւն մէջ կը խոցուին,
Համեստք՝ խորշեալք յակնախրախոլ
Լուսոյ՝ մենիկ մնջիկ հիւծին.
Քանի՛ք՝ անձկոտ ու ի զուր թերեւո,
Պատուհանէն աչք կարկասին . . .
Ո՞վ որ խնդրէք ձեզ մըխիթար՝
Սիրտ ի բարձունո՞ ծունր ի խոնարհ։

Ի՞նչպէս ասուեզք այդ համսափիւո
Բասուերներէն վեր ցուցացեալ՝
Յետ այս կենաց երեկոյին
Հոդիք՝ վշտերն ի բաց թողեալ՝
Գերեզմանն գիշերոյն վրայ
Պիտի վոսյլին յայդ անմըսայլ։
Հո՞ն ուզգին աչք յուսապատար . . .
Սիրտ ի բարձունո՞ ծունր ի խոնարհ . . .

ՀԵԼԿՈԼԱՆՏ

—————

Պարեր եւ դարերէ վեր Գերմանացւոց սրտին անշիջան-
նելի վասփառքն եղող Հելկոլանտ կզզին, վերջապէս այսօր-
ուան օրս Գերմանացւոց սասցուածքն եղաւ: Տարակոյս
չկայ Բրիտանական խորհրդանացը՝ երկու Տէրութեանց գա-
շանցն համամիտ եղած է: Աւնայն եւ զուր չենք կարծեր
որ ըլլայ մեր աշխատաւթիւնն, եթէ բաւական ժամանակէ
վեր օրուան խնդիր եղող կզզւայն եւ իւր բնակչացը վրայ
ուսումնական աչք մը նետենք եւ Պատկերիս յարգոյ եւ ու-
սումնասէր ընթերցազաց՝ զիսնական հետաքրքրութիւնը
գոհ ընենք:

Հին ժամանակներն այս կզզին Ֆօզիթներու երկիր կ'ա-
նուանաւէր, ըստ պատմ իւր սակաւ տթիւ բնակչօքը Ֆօզիթ-
չառաւ ծոյն սրբավայրն էր, որուն՝ երկրին բնակիչքը ու-
ղան մը կանգնած եւ ակնազիւր մը նուիրած էին: Երբ Սուրբ
Վիլիսորուսոս՝ որ Ֆրիտանոս (Vriesland) տառքեալ եւ
առաջին եպիսկոպոսն էր, այս կզզին եկաւ, Ֆօզիթի նուի-
րեալ ակնազիւր մէջ երեք հոգի մկրտեց եւ համարձակե-
ցաւ իսկ զոհի համար սրոշեալ գաւարէն իւր մարդկանց
ովհասցիցն համար առնուել, եւ այսու պատճառաւ իր բնիկր-
ներութը ձերբակալեցաւ: Դասն սրոշիչ քուէն ի շնորհս իւր
կենացն լինալուն՝ կետնքն իրեն շնորհուեցաւ: Այս ակնե-
րեւ սքանչելիքը կզզւ այս բնակչացը գարձին մեծ դիւրու-
թիւն եւ արագութիւն տուին, անոնկ որ՝ սասնց դարձն
հսկայագոյլ յաւաղացաւ, եւ ոչ միայն Սրբոյն Վիլիսոր-
սի տառներն, այլ նաև Վանիփակիսոսի, Լրազուէնի, Աւթ-
րեխտոցի Փրիգորի, եւ վերջառուսի ժամանակս սրբոյն կուտ-
կերի՝ որ յետոյ Միւնսթերի եպիսկոպոս եղաւ: Այս վերջի-
նը Ֆօզիթ զից նուիրական աեզերը հիմնայատակ կործա-
նեց, բնակչաց սիրան ի քրիստոնէութիւն վաստըկեցաւ եւ
զամենքը մկրտեց: Եւ այն ակնազիւրն՝ ուր որ Վիլիսորուս
մկրտութիւններ ըրտծ էր, Վիլիսորութեան ազբիւր կոչուե-
ցաւ, եւ հետզեաէ հեթանոսութեան ամենայն յիշատակք
րուրութիւն ջնջեցան՝ անհետ եղան, եւ հեթանոս-կրօնական
միջնավայրը՝ Ֆօզիթի նուիրեալ տեղիք, իրենց նշանակու-

թիւնը կորսնցնելին ետքը , կզզին ալ ֆօղիթի երկիր անուանուելին գաղբեցաւ եւ Սրբոց երկիր (Heiligenland , Heli-goland) անունն առաւ :

Բոլորովին եղական եւ սեպհատկան գիրք մ'ունի Հելիուանս կզզին : Վեղեր , ելզա , Այտէր գեաց տաշին գրեթէ անվիանու պահանորդ մ'է . եւ եթէ Գերմանիայի ծովափանց կողմանէ թշնամեոյն վրայ յարձակելու , կոմ թշնամեոյն յարձակումը վանելու գէպք մը հանդիսի , երկու կողման համար ալ մեծ ծանրակշռութիւն ունի : Ատեն մ'այս կզզին Հոլթայն-Կօթորի ստացուածքն էր : Անցեալ դարս սկիզբ-ները Դանիացւոց (1) ձեռքն անցաւ . եւ 1808ին Անգլիացիք վինու զօրութեամբ կզզւոյն աէր եղան , եւ Քիչի խովազու-թեամբ եւ վիեննայի գեսպանուածովայն մէջ վերջնական ու-րացմամբ , կզզւոյն վրայ անեցած ամենայն իրաւունքն Դանիան հրաժարել առախն : Այն ատենէն Անգլիացիք՝ յայտ-նապէս այնչափ հոգ անեցան կզզւոյն վրայ , որչափ որ վերջին հարկը կը պահանջէր , եւ այս փոքրիկ երկրին բնո-կիչքն ու ներքին գործերը միշտ եւ բուականապէս ինքնօ-րէն թուղթուցին :

Միոյն կոտր մի ժայռասայրէ կազմեալ այս կզզին 1,800 մեդր երկայնութիւն եւ 600 մեդր լայնութիւն ունի : Կրղ-զւոյն բարձրագաւառ կոչուած մասը չնչին եւ անհակ վայր մ'է , եւ աւազակյան ոչ բնակութեան եւ ոչ շինութեան յարմար : Երկիրն արդաւոնդութեան կողմանէ ոչ յիշտառ-կաց եւ ոչ ալ գովասանոց արժանի բան մ'ունի . գլխուար բերքն է գետահամինձոր՝ որ թէպէտ առաստ , բայց հիւան-դութեամբ ոչ սակաւ միաս կը կրէ : Մակերեւոյթը շատ պղտիկ է , անանկ որ եթէ բերքն յաջողվելու ալ ըլլոց՝ 2,000—2,300 բնակչաց պիտոյքն հազիւ կը լիցնէ :

Այս երկրին նախանական տարածութեան նկատմամբ զրայցներն՝ որ հիւսիսային միրիզլանափ կից եւ անոր վերջին ծագը կամ գլուխը ձեւացուցած եւ բազմանարդ եղած ըլ-լայ , նոր հետազօտութեանց եւ քննութեանց տաշին չկըր-ցաւ գիմանալ եւ առասպելախօսութեանց կարգն անցաւ . բայց ինչպէս որ ըլլոց , թէ արդեօք կզզւոյն ըրջապատը

(1) Հաս Դանիացւոց նաւատորմը 1834 մայիս 9ին մեծ յաղթութիւն տարած Անգլիական Բրուսիական նաւատորմին վրայ :

դարսոց եւ դարսոց բնիթացից մէջ մեծ տռւգանաց ենիթահայ եղած չէ, եւ թէ արդեօք այսպիսի տռւգանք մ'երրէք պակած չէ եւ գեռ չպակախ, բաւական է աչք մը նետել ոյն ամուռ եւ ուժգին եւ կատաղի ալիքներէ անդադար ծեծուող, մինչև 200 ոտք բարձր պատառած, ճեզք ճեզք եղած, փորուած փորոքած, օդի մէջ կախուածի պէս ամեն վայրիկան հոսիլ սպասնացող, կատր կատր եղած ահագին պատի մը նման ժայռին, եւ տեսնել անոր առջեւը ծավու մէջին բարձրացած ահագին փլատակներն՝ որ հիւսիսային եւ հարուային հրուանգաներաւ մէջտեղը՝ մեծագանչ վսեմութեամբ մը Գերմանիայի առջին կանգնուած կեցած են: Հելկոլանոս կզզին կատաղալար ծեծու սոսկալի ալիքները եւ ժայռերու զարնուելով խորսուած ալիսաց ուժգին ընկըրկումն իրենց զարհուերելիսութեամբն ու սպասականօքը վար չեն մնար այս սոսկանն ու զարհուրանք սրատասող կատաղի ալիքներէ, որ արեւելեան եւ հիւսիսային մրիւցւանան ու անոր կրկներն անդադար կը ծեծեն ու կը խարթալեն:

Ժայռագաւառաին սոսկասը գտնուող սովի մը՝ որ տեղատառ ժամանակ միայն օդի մէջ կեցածի նման սեպ ու ցից ժայռերաւ սակէն ու անսնց փլատակներու վրայէն անցք կու տայ, քիչ հետաքրաքաշարժ չէ. թէ այս ինչ ինչ պարագայից մէջ՝ ի անվիս անվիս իր դժուարութիւններն ու վտանգներն ալ անիք: Մանաւանդ երբար անցնողը մակրնիթացութեան ժամանակը չգիտանայ եւ անիէ բանուեւ: Նաւակով մը ամբողջ կզզին շրջագայիլը միայն՝ մեծ եւ մասնաւոր զմայլումն եւ սքանչանք կու տայ նաւողին, եւ տռւնձինն եւ վսկէմ տարաւորութիւն մը կ'ընէ ճանապարհորդին վրայ: Առով միայն այս ժայռագաւառին սեպհական սրալիսութիւններն կրնան ճանչչաւիլ եւ տեսնուած ահեղակերպ պատակերն այնպիսի խորին տարաւորութիւն մը կ'ընէ երեւակայութեան վրայ՝ որ ժամանակն ու հետաւորութիւնը զայն ջնջելու բաւական չեն ըլլար:

Շոգենաւան երբ Գերմանիայի ծովեղերքէն մեկնելով Հելկոլանոս մերձենայ, աջ դին բավանեաց եղերքն եղաղ տաղակայսն իւր հովհաններովը ու ծերակերովը աչքին առջին կ'ունենայ: մինչեւ եօթանասուն ոտք բարձր սոյրերն, գալարագեղ եւ տռատառ թեամբ բռւստ: վայրի վարսակն եւ

տւազի սպիտակախայլ դաշտը տչքերը կը զմայլեցընեն : Իւր ներքեւն եզող խորտկություն ծովորագուկը կզգւոյն տւազակայալ երկուքի կը բաժնէ : Ճախ կողմբ կ'իյնայ դաշտագեղ խորտագուեաւը , ուր բազմաթիւ մեծ ու փոքր աներն ամբողջ ճամբաներ կը կազմեն , եւ անդին աստիճն քանի մը զցգ ծառ ալ կը հշմարաւի՝ որոնց գոյութիւնն սրաշեալ ժամանակ մը միայն կ'երկարի : Վերջապէս երկրին դիրքն աստիճանաբար բարձրանալով լուսը կզգին պաշտոն ահագին ժայռագուերու վրայ՝ գրեթէ կարմբանման թուխ եւ գորշագոյն կամանչի զարնող խաւեր կը տեսնուին , եւ ամեն առարկոյ եւ ամեն գոյներու փոխութիւն՝ այնչափ աչքի զարնող , այնչափ խիստ , այնչափ անհեղեղ , այնչափ յանկարծակիի բերող , այնչափ անհարթ տեսարան մը կը բանայ նոյնպին աշացն՝ որ բնութեան մէջ ուրիշ ո՛ր եւ իցէ առեղ գտնուած տեսնուած չէ :

Այս կզգւոյս ապրատական յարարերութիւնները՝ բաղնիքներն յաճախութ հիւրոց բազմութիւննէ կախում ունի : Նաւագնացութիւնը նաւահանդասին խաթարման պատճառաւ բառական ժամանակէ վեր բարսավին դաղբած է : Վաղեմի նաւուղղութեան (pilotage) արդիւնքն ու արժանիքը բալշրամին անհետացաւ , քանի որ նաւարկութեան գիտութիւնն յառաջացաւ եւ նաւուղղութեան արհետաը Գերմանիայի գետագերաններուն եւ ծովափանց վրայ իւր յառաջադիմութեան վերջին թռիչն առաւ : Զենորասութեան կողմանէ ալ վերջապէս գոհացուցիչ արդիւնք մը չերեւար : Եղած ձգանց եւ աշխատութեանց համեմատ հազիւ բաւական արդիւնք մը կը տեսնուի : Բաց տակէ կզգւոյն դիրքն ո՛ր եւ իցէ գործոյ նպաստաւոր չէ . Հելլօլանսի հետ առորութիւնը իւր ձկնորսացը ցամաք երկրին նաւահանդիսաներուն եւ ծովեղերեայ աշխայդ ձկնորսացն ու բնակչացն հետ մրցելու ամենեւին համարձակութիւն չիսար :

Կը մեան բազմիքներն իրենց բազմութիւն յաճախորդներով՝ որ բառական գումար մը կը բերեն այս փոքրիկ երկրին : Բայց այս հարստութեան հազիւ մէկ փոքր մասը բնակչաց օգտան կրնայ ծառայել եւ բառ մեծի մասին արդէն բարեկեցիկ եւ չահաղէտ մարդոց ձեռք կ'անցնի : Բնակիչք մեծաւ մասամբ գուսն եւ անհանդարժեկի չքաւորութեան մէջ թագաւորութեան միան թագաւորած կը մնան . մնանաւանդ այսպիսի սահմանաւոր

աեղ մը շատ անգամ՝ բազմմթիւ օտարաց այցելութիւնը չէ թէ միայն ուտելեաց գինը կը բարձրացնէ եւ աղոթթիւն կը պատճառէ, այլ նաև բնակչոց քաղաքավարական կերպին, բնութեան եւ բարոյից վրայ հարկաւ վնասակար աղդեցութիւն մը կը թողու:

Հելկօլանո կզվայն բազանեացն այցելուք՝ տարին գրեթէ 20,000ի կը հասնին, որոնք տեղոյս գեղեցիկ եւ մաքուր օգովի եւ իւր ծփանօքն եւ ալեաց բախտամբը մէկ համարկ եղող բազանեօքն առողջութիւն եւ զովացումն կը խնդրմէն:

Խազմագիտական տեսուկէտով՝ Հելկօլանաի կարեւորութեան նկատմամբ երկու համարանաւոր եւ փորձառու զինու բախտամբ իրենց գաղափարն յայտնած են, մէկը նապատաւոր՝ միւսն աննոպաստ բայց առաջնոյն՝ որ Հէնք անուն ծովակալի օգնական էր, գաղափարն ուղիղ կրնայ համարուել: Ի մէջ այլոց, կըսէ այս հմուտ զինուորականը, Հելկօլանատէն Գերմանիայի հիւստույքին ծովու նաւատորմզին ամեն մէկ շարժումը մանրամասն կրնայ գիտուել ու զնուել: Ուրիշ կողմանէ իւր լուսատու աշտարակովի տպաւինի փայր եւ ըստ պարագայից տառաւել կամ նուռազ տպահով խարիստարկի յարմար աեղ մը կը մասուցանէ: Այժմ որ կզզին Գերմանացւոց ձեռքն է՝ ամեն եղած զննութիւնները միայն իրենց կը մնան, տար հակառակ եթէ անազդեցիկ կամ չեղզաք ձեռք մը եւ մանաւանդ եթէ թշնամույց ձեռքն ըլլոյ, Գերմանացւոց համար բնաւ ապահովութիւն եւ երաշխառութիւն մը չնառ որ այս գիտութիւնները թշնամույց չհազորդին ի մես Գերմանացւոց: Դարձեալ քանի որ լուսասփիւռ աշտարակը Գերմանացւոց ձեռքն է, կրնան ըստ հարկի լցոյ տալ կամ լցոյը խափանել, որ եթէ թշնամույց ձեռքն ըլլոյ, այս տառաւելութեանց վայելքն ալ իրեն կը մնայ: Զէզոք վիճակի մէջ՝ թշնամույց կամ բարեկամի հաւասար ծառայութիւն կրնայ մասուցանել:

1870ի պատերազմին ասեն, Եատէի Տէլպայի գետախառնունքին մօտերն հսկող ծովոյին պաշտօնակալներէն ո՞ր մէկուն օրտին ցաւ չպատճառեց յաճախ տեսնելը, թէ բայ ի ուրիշ պարագայից, յաճախ խնդումերիս ոզդունուող գիշերալցան՝ որ իւր լուսատանիկ մը գիշերի անթափանցելի աղջամնջին մէջ, հորիզոնի վրայ կը շողար կը փողփաղար,

Գերմանիայի ավանց վրայ արձակուող Գաղղիացւոց ահեղ եւ
մեծայազթ նաւատորմիլին իր բեւեսական աստղ ծառայեց
եւ ապահովուց զանոնք՝ ձմեռնային եղանակին փոթորկա-
լից առենները մեծ ամեն գտանդներին ազատ ըլլալու : Բը-
րուսիայի ըլլալով ո՞ր նաւական պաշտօնակալը ցաւ չզգաց
իւր պատին մէջ առեննելով, թէ՝ այն առեննուան Հելլուանատի
կուսակալին. բարերար չէզաքսոթեանն հակառակի, Գաղղիա-
ցի նաւատորմիլից կղզւոյն տաջին ոչ միայն խարիսխ կը
ձգէր, այլ նաև անոր պաշտօնակալիթեանը ներքեւ ածուխ
կ'առենուր եւ ամենայն մժերաց պակասութիւնը կը լեցը-
նէր : Հելլուանատի Գերման սահացածք ըլլալը կը սախաէ
թշնամւոյն նաւատորմիլով միշտ բաց ծովու վրայ կենալու,
միշտ չոգուաց առե մնալու եւ ածուխ սպասելու . . . Հելլո-
ւանատի Գերման սահացածք ըլլալը կ'արգելու զթշնամին
իւր նաւատորմիլով Հելլուանատի քով կեգրանացրնելու եւ հոն
ամենայն ապահովութեամբ եզերման յարմար ժամանակն
սպասելու : Կը հարկադրի իր նաւատորմիլովն երկայն եւ
երկայն առեն բաց ծովու վրայ սպասելու եւ կամ չուտով
եզերման փորձ ընելու : Ընդհակառակին Գերման նաւատոր-
միլով՝ թէ պէտ երկոմթալատ պրահաւորներուն համար ջրերը
բաւական խորաւթիւն չունենալուն, կղզւոյն քով չկրնար
կենալ, սովորյն հեռագրական ճամբով թշնամւոյն գալուսան
իմացած վայրկեամնը, կրնայ Հելլուանատի մօսերը ժամանակ
մը սպասել եւ ամրացնելու վասահացած, թշնամին՝ ան-
նալասա հանգամանաց առեն պատերազմի սախալել, եւ կամ
եզերման ամեն առանկ փորձերն յետո մելելու սպասնալ:
Ասանկով Սըեւելեամն ծովու եզերաց պաշտօնակալիթիւնը կը
յանձնուի եւ հնարաւոր առարարականութիւններն յետո մղե-
լու համար պատրաստ եղող ցամաքային զօրաց թիւը կը
նուազի ի շահ Բրուսիական կայսրութեան :

Լրագիրք այս վերջին օրերս ծանուցին թէ վիշելմ Բ.
Գերմանիայի կայսրը՝ իւր նոր ստորագուածքն եղող Հելլուանատ
կղզւոյն Յուլիս 29ին իւր առաջին այցելութիւնն րբաւ, եւ
բոլորտիքն աչքէ անցընելին եաքը ցամաք ելաւ. եւ հանգիսիւ
ընդունուեցու, եւ կարձ խօսքավ մը բնակիշներն ողջունե-
լին ետքը, հրամացեց որ իւր կայսերական գրոշը քաշուի,
որուն քով նաև նաւատորմին գրօշն ալ ծփալու սկսաւ :

ԳԻՏԱԿԱՆ Ք

◆◆◆

ԱՅՐԱՆՑ ԽՈՆԱԲՀՈՒՄԸ ԿԱՄ ԿԲՈՒՄԸ : — Առենէ մը ի
մեր Հասարակացին Ամերիկայի մէջ Անոն լերանց գօտին հետ-
առքրքրական վիճակ մը կը ստանայ : Նոյն գօտւայն բարձր
գագաթանց վրայ ի զործ դրուած դանաշան քննութիւն-
ներ, յայտ յանդիման կ'երեւի թէ նորա բարձրութիւնը
ստարձանաբար խոնարհելու վրայ է : Գուիթօ լեռը սր 1745
ին ծալու մոնկերեւութիւն 9,596 ստանաչափ բարձր էր . 1803
ին հազիւ թէ 9,520 բարձրութիւն ունիր, եւ 1831ին 9,567 .
իսկ 1867ին հազիւ 9,520 ստանաչափ բարձրութիւն :

Այսպէս Գուիթօյի բարձրութիւնը 122 ստարտան մէջ
76 ստանաչափ նուռակեալ է : Նոյն գօտւայն հրաբուզիս Բիշու-
պայ լեռան սարը նոյն ժամանակամիջոցի մէջ 218 ստանաչափ
խոնարհած է, եւ իւր խոսնաբանը (cratère) վերջին քսան
եւ հինգ տարուան մէջ 425 ստանաչափ իջած է : Իսկ Ասթի-
ստանայի սարը 60 տարուան մէջ 165 ստանաչափ խոնարհած է :


ԱՆՁԳԱՅՅԱԲԱՐ (anesthétique) ԳԵՂԵԲՈՒ ԳՈՐԾԱԾՈՒ-
ԹԻՒՆ : — Չինասատանի մոյրաքաղաքն եղաղ Բէգինի գրա-
տանց մէջ այս վերջին անդամ գտնուած ձևուագրէ ի յայտ
ելու թէ Չինասատանի մէջ անզգայտաբար դեղերը երկրորդ
դարէն ի վեր կը գործածուին եղեր . այս դեղերը ոչ միայն
բժիշկ հիւանդաց կը մասակաբարեն, այլ եւ պատճա-
պատք եւ ոճրագործք զայնո կը գործածեն չին սատիկա-
նութեան զարհուրելի խաշտանգ անաց դիմանալու համար .
բանասակեաք այս դեղերը գաղտագողի պատճապարափակ կը
ծափեն . Հասարակ օհառ մ'է այդ, զոր ոճրագործք կը
ծամեն տանջոնաբարան երթալէ առաջ :

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ

ԿՈՄԻՏԱԾ Ա. ՌՈՒԲԵՆ

Ա. Ջ Ե Բ Ի Ն Բ Ա Ռ Ա Ն

ՀԱՅԵՐԻՆ ԳԱՂՂԻԵՐԻՆ



Սոյն Հայերէն-Գաղղիերէն աշխարհաբար գառական Բատարանն հակասաւկ իւր փոքր ծաւալին և համեստ գնոյն կը սպարունակէ առաւել քան զ30,000 բառ, և գործածական այլ և այլ բնտիր ոճեր:

Կը գանուի թէ ի կ. Պոլիս և թէ՝ ի Բերտ Հայ և Եւրոպացի ամեն գրավաճառաց քով: Գինն է 15 դհկ. արծաթ:

ՆՈՐ ԸՆԹԱՑՔ

ԳԱՂՂԻԵՐԻՆ Ի ՀԱՅ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ

Հանդերձ նաևսօ ներականութեամբ



Մասն Ա.-Ե., Կ. Պոլիս, Տպագր. Յ. Գավաֆեան: Երես՝ Ա.-Ե. 604, 8^o: Գին՝ տուաջին 3 մասանց 2 ական գուհեկան: Վերջին մասանց 4 ական գահեկան:

Վերացիշեալ յարգոյ հեղինակն այսու վերնագրով գաղղիերէն լեզուի ուսման նոր գտանդիրք մի եւս ի լոյս ընծայած է:

Ամբողջ ընթացքն, որպէս կը աեսնուի՝ բաժնուած է ի հինգ մասունս, որոց իւրաքանչիւրն ուրայն հատոր է:

Գործոյն նպատակն է աշակերտն ի կարձ ժամանակի գաղղիերէն լեզուն հասկնալու և գաղղիերէն ի հայ լութարգմանելու վարժեցունել:

Յատկապէս կը յանձնաբարեմք զոյն ամեն անոնց որք կը փափաքին գիւրութեամիւ ուսանիւ գաղղիական կարեւոր լեզուին գլխաւոր սկզբունքը:

Կը գանուի թէ՝ ի կ. Պոլիս և թէ՝ ի Բերտ Հայ և Եւրոպացի ամեն գրավաճառաց քով:

Պատկեր տասնեւնինգ օր մի անգամ կը հրատարակուի :
Բաժանորդագրութեան տարեկան գինն է 4 . Պօլսոյ հա-
մար 40 դահնեկան , իսկ գաւառաց եւ օսար երկիրներու հա-
մար 50 դահնեկան , բյրատարի ծախքը ի միտսին հաւուելով :

Իւրամանչիւր թիւ 2 դահնեկան է :

Պատկերի խմբագրատունն է ի Ծերա , Եկաղիլ Վոլոց ,
Թիւ 1 , ուր պէտք է դիմել բաժանորդագրութեան եւ թերքին
Ալեւարեւեալ այլ ամենայն խնդրոյ համար :